

Դ Ի Տ Ա Կ



Բ Ի Բ Չ Ա Ն Դ Ե Ա Ն

Ի Խ Ն Դ Ը Ա Յ

Ը Ն Կ Ե Բ Բ Ի Թ Ե Ը Ն Ա Բ Ը Ա Բ Ը Ա Բ Ը Ա Բ

1813.

11. 12. 13. 14. 15. Յ Ո Ի Ն Վ Ա Բ.

Ս Ա Ք Ս Ո Ն Ի Ա.

Փ Բ Ա Ն Ս Ա.

19. Դ Ե Ի Կ Ե Բ Ե Ի Բ.

Փ Բ Ե Ը 27 Դ Ե Ի Կ Ե Բ Ե Ի Բ.

Ապրանիայի պրահի ժողովը որ բանի ստան էր կըլարկոր ստ քաղցին մէջը. զստ կարհուրդ զնեղեն վերջը, որոնց սր խելքը ըստակ արձնի ասրանիայի քս վերջ կզամ զնաւորական ճամբաներուն համար, որ աքշտեր ու փլիկերէին, պատճառ աւ որ՝ ամենն ան կողմերու զին Ըորական բանակները անկից կանցնէին ու կըրանային:

Անկից զստ վճռեց, որ ամենն ամիս՝ որչափ բնակ սր կըրորէր զնաւորական կապնային՝ շատնայ, որպէս զի ինչ որ քան զստիորական ծախքը աւելի ըլլային, անզր լէցնէի: Ասանկ մէկ քանի բաներ ալ ա. ուսնարհաճեցաւ, ըսյց ընդունելի լէզու. քույր թի. յիս ժամանակաց ընդունելի ըլլայ:

Ըստ կէս օրը՝ Կարօլէնն ինքնակալը, ջորս զին ըտրրած Բրինկերէնէրով, իշխան ներով, խորհրդականներով, ու կարտինալներով, կ'է. մենն սերով ու բարաբանա, ըստ ինքնաւնջու կ'ան մեծ պաշտար: Իր թագաւորական պալատականները: Ահան անզր մենն ճարտասանութիւն սկսաւ խօսիլ Պարոն Ա. կուրիլը՝ ուսային իշխանը՝ Կարօլէնն ինքնակալին հետ:

« Թո՛ղարար,

- « Մենք կըկարծէինք՝ ու կըհաւատայինք
 - « թէ Տէրութից Խորապային ճնճիրը ըլլ
 - « ըսյ, ըսյց դու՝ քու անհարին արադու.
 - « թէ՞ դ ֆրանսային ծոցն ու Քառ Տէրութ
 - « թէ՞ դ հեռաւորութեն ստանը՝ մէկ ստու
 - « կալի դուաղքութիւնը մեքնայեցին:
- « Մէկ

" Մէկ քանի անխելք մարդիկ ջանացին
 " արեւէլ քակել զան՝ ինչ որ հիմներէր
 " հաստատութիւն հարադիտութիւն՝ ու քա-
 " ջարտութիւն : Իրենք արեւի կրտսնէին
 " մեր թագաւորին դերազանց ճուղը, ու
 " շուտովը մտացան աս հիմնական առակը
 " տէրութե՛, * թէ թագաւորը չի մեռ-
 " նիր ॥ գեղեցիկ առակ՝ մեր ծերերէն
 " թողած, (որ պէտք չէր որ գրվի,) որոնք
 " արեւի աւանդապահ էին՝ ան օրէնքնե՛-
 " բուն :

" Թագաւոր, մեր Հարբը շատ երկար
 " ատեն՝ դէմ կեցան փորձանքերու՝ նե-
 " ղութեց՝ ու վտաց՝ ող զի ձեռք ձգեն՝
 " ու պահեն թագին ժառանգութիւնը .
 " իրենց սիրտը՝ քաջութիւնը՝ կենդանի է
 " գեռ մեր սրտին մէջ, որ քու Տէրութե՛գ
 " կըմնար նորէն արթնացնելը : Վարաստ
 " ենք ամեն բաներնիս քու պատճառի
 " անձիդ համար՝ ու քու մտնջենաւոր
 " միահեծան իշխանութե՛գ՝ յարորդութե՛ր
 " համար զոհելու :

" Ընդունէ սիրով աս մերնոր երգմուն-
 " քը . մենք ի՛նչ ըլլայ չըլլայ՝ մինչև ի մահ
 " քեզի գլուխ կըխոնարհեցնենք : հաւա-
 " տարիմ կըմնանք ॥ :

Ասկից ետքը կայսրը ընդունեցաւ Հռո-
 մայու բաժնին՝ կայսրընտրական ժողովին՝
 դեսպանները : որոնց գլխաւորը՝ ասանկ
 սկսաւ խօսիլ Նաբոլեոնին հետ :

« Ո՛վ թագաւոր,

" Հռոմ քաղաքը ու իր սակը եղած բա-
 " ժինները, իրենց մենծ պատիւ ու փառք
 " կրտսնին, ընծայելու Վեհափառ Տէրու-
 " թե՛գ՝ իրենց հաւատարմութե՛ ու հնա-
 " զանդութե՛ պարտքը ու անկեղծ սէրը՝
 " վն փառաց ամօռիդ՝ և վն բարեբաղ-
 " դութե՛ Վեհափառ Ծրխութեանդ : Ո՛վ
 " թագաւոր, Հռոմ քաղաքը՝ քեզմէ ըն-
 " դունեցաւ քու Տէրութե՛գ երկրորդ ըլ-
 " լալու գերազանց աստիճանը . և իրեն
 " մեծագոյն փառացը համար՝ քեզմէ ըն-
 " դունեցաւ թագաւորութե՛ անունը, որ
 " քու սիրոյդ, ու Հռոմայեցւոց և ամ-
 " Եւրոպայի յոյսին նշանմընէ : Աս թա-
 " գաւորութե՛ անունովը զարդարուցեալ
 " Ռօմուլոս՝ իր քաջութե՛ր համար, և Նու-
 " ման իր կրօնասիրութե՛ր համար : Գեղմէ

" կըճանցան Հռոմայեցիք ան մեծ շուրհ-
 " քը՝ քի ան օրէնքը ու իրաւունքները՝ որ
 " կըլայելէն, որնոր քու խելքդ հիմնեց
 " ու քու անյաղթ բաղուղի կըպաշտպանէ :
 " կայսրընտրներուն՝ քու հրամանիդ
 " կէօրէ մեկէն ժողովը, ժողովին շուտիը
 " ամեն բան ի գործ դնելը, իր անդամ-
 " ներուն միաբան ներդաշնակութիւնը, ալ
 " մէն օրինաց հնազանդութիւնը, և քու կայ-
 " սրական հրովարտանքերու գարդութե՛
 " տալը, Հռոմայեցւոց սիրուն մեկ շքմա-
 " ըրտ նշանմընէ : Չէն մտնար իրենց նախ-
 " նեաց անունը . ոմանք՝ կրպատրաղմին
 " քու յաղթական գրօշակներու գ տակը .
 " ոմանք ալ՝ կըծաղկեցնեն արհեստները,
 " որ մեծածախ ու փառաւոր յիշատակնե-
 " թով՝ յաւերճացուցանեն երևելի քաջու-
 " թիւներդ, ու ետեի եկողներուն յիշա-
 " տակը թողուն :

" Որպէս զի Հռոմայու աս երջանկու-
 " կապարեալ ըլլայ, ուրիշ բան՝ Ո՛վ թա-
 " գաւոր՝ ջննար, եթէ ճշ քու ներկայու-
 " թիդ, ու քու անձիդ թագաւորական
 " ու կայսերական ամօռին վայ նստած
 " անտութիւն : Աս ամօռէն կըլու- ~~տ~~ երէց
 " կրկին և կրկին ցնծութեան աղաղակը :
 " Հռոմայեցիք մտադաւար դաբնիով կը-
 " պահեն ճակատդ . քու կամեցողութե՛ն
 " մտնալը՝ անջի եղած երևելի Տուգանե-
 " բուն ինքնակաշնորուն արժանաւոր յաղ-
 " թանակներէն, աւելի փառաւոր, աւե-
 " լի հաջակաւոր, ու աւելի արժանաւոր
 " կըլլայ :

" Արժանի համարէ, Ո՛վ թագաւոր,
 " ընդունելու՝ Հռոմայու ու իր բաժնին
 " աս միաբան ուխտը ու բաղձանքը, որ
 " յանձնուցեալ մեզի՝ քու արժանափառ
 " ամօռիդ օտքը ներկայացնել ॥ :

Նաբոլեոնը՝ աս խօսակցութիւններուն
 վայ՝ շատ հաճութե՛ն ցուցուց :

ԲԱՆ ԱՍԻՐԱԿԱՆ Ք :

Մեր աղբին մէջ ուսում սորվող, ու ու-
 սում գիտութիւն սորվելու համար յորդօ,
 բանք խօսող, մասնաւոր եկեղեցականներէն
 էին . որոնց ախարհականք կըզուրցէին՝ թէ
 մեկք ատեն չուննիք աս բաներուն . ձեր
 պարտքն է ատոնց ատեն անցընելը : Հիմա

աս նոր ելած ընկերուիւր ստանալոյն մէջ , որոնք ամենեքը աշխարհականք են , օրինակ անկերտի քաղաքական ազգերէն , որոնց մէջ որչափ որ իմաստուն է կեդեղականք կաննէ , դրեթէ անչափ ալ աշխարհական գիտնաւ կանք ու խելացիներ կան , մէկ զմէկ կը յորդորեն , բոլոր ազգին սիրար կը յօժարեցընեն , որ զբոց ետեւէ ընին , խելք սորվին , թմբած շնատին . ու այնչա ազգառէր ըլլան , ու հայրենասիրութիւն ունենան : Այսուսքերը , աւ երևոյթները՝ մենծ յոյս կուտան ու բազմութիւն իմաստնոց աղբիս , որ ասկէ ետև իրենք բրտիրեն՝ իրենց աչից լուսին վարձքը՝ որ է Ժողովրդեան յաւաստադիմութիւն , տեսնեն : Հոս կը դնենք մէկ ուրիշ յորժորանք մընալ , որ ան ընկերուէն մէկը խօսերէ , որով կ'իմանցի որ ան ընկերութե մէջի կեդոնեուն սերը ու եւանդը՝ որ ունին աղբիս լաւութեը զը :

Ա. Ազգային :

Որչափ մեծ է ազգասիրութիւն և հայրենասիրութիւն , քան զժողաւորութիւն և զՏաւրասիրութիւն . բայց ի՞նչ օգուտ , որ չիկայ մէջերնիս : Ամենեք կը դողնին , ամենուն աւելը մեծ կերակայ . ի՞նչ շահ , որ գործքով ընող չիկայ . առաւել աղէկ է չիկողին , բայց գործքով ընեն : Բերնով կըսեն , այլ գործքով մէկնալ չեն ըներ . բերնով ըսելնիքն , նոյն Ժամանակը գործքով հակառակը կընեն : Մեր ազգը ահա ստատիւնսի մէջն է . ոչ հինայ՝ այլ առաջուցմէ սերի . որ ուրիշ ազգաց մէջը չիկայ . այլ ընդ հակառակ կըն ազգասիրութե ոգի ունին . կարդացող մտորով անոնց պատմութիւները կարգայնէ կ'իմանայ , թէ ինչպէս իրենց հայրենեացը համար ինքզինքնին մենակ ի մահ կըմատնէին . ևն : Ուրիշ ազգ իւր ազգին մեծութիւնը կուզէ , և երբոր տեսնայ աղէկութիւնը՝ կուշտանայ : Բայց մենք ոչ թէ միայն տեսնալ , այլ և լռելալ չենք ուզեր . ուր մնաց պարծընալը և ուրախանալը : Եթէ ազգին մէջը մեծմը և երեւելիմը ըլլային՝ իրենց զբժարնին կուգայ , և չեն անորժիր . որ պէտքեր ուրախանալ և ոխորժիլ : Աս բանիս իխա կը զարմանամ . թէ որ ազգին մէջը մեծութիւն յարող , և ետք խելքութե մէջը մնանն , ի՞նչ օգուտ կըստենան , չկտեմ . բանբանելով նախատելով ի՞նչ ուրախութիւն կ'իմանան , բայց միայն ամօթ , և նախատինք իրենց , և ոչ անոնց : Այլ առաւել զարմանալուն այն է , որ զաս ոչ միայն իրենց մէջ , այլ և ուրիշ ազգաց մէջը կըսեն , զի զի (վարձք իրենց նախատանաց , առնեն նախատուելով) : Բանզիւ թէ մէկ ընկերութեմը ի՞նչ (մէջիսիմը) մէջը , ուրիշ ազգէն մէկը մեր ազգը գովելու ըլլային , կընային որ անոր գովասանքը սընչացընեն :

և կի՛ սուտ հանէն : Արդ՝ ան (անուսուսուաւ կանուսութե բան է քան բընական) . ունեցած ատելութե պատճառով կընային որ , իրենց վերայէն հայութե անուշը բաց ձգեն , իբր մէկ չար բանիմը պէս . ստոր համար ոմանք որ ուրիշ ազգիմը քաղաք երթան , և կամ անոնց լեզուն սորվինն , մէկէնիմէկ կըփոխվին . (Ֆրանկիկէնիմը կըլլան) . և կըրկին ատելութիւնը կուշտենան ընդդէմ ազգին . և ինքզինքնին չեն ուզեր որ հայ անուշանեն . թէ որ մէկը իրենց պարծանքի համար՝ ուրիշ ազգաց առջևը զուրջենէ , կըս կըսին անարդէ կըր և հայը ի՞նչ ազգ է , ի՞նչ է տէրի , կը զարմանան և ետքը վար կըզարնեն , չեն մտնար , որ ի՞նչ ազգի առջև ըլլայ , ծաղը կըլլովին . և համարումնին կը կարտուցուենն : Ա՛ս աւսմէն բանին պատճառը այլ ինչ չէ , բայց այն , որ չիկայ մեր ազգին մէջը սեր առ ուսուսն , (որ է մայր ամմէն բարի բաներու .) քանզի երբոր ազգը ուսուսնաւոր ըլլայ , անտարակոյս ուսուսնահանալ կըլլայ . և թէ սուսուսական ըլլայ , պարտական է , որ և ազգաւոր ըլլայ : Ուրեմն աւ ազգասիրութե համար պէտքէ որ ուսուսնաւոր ըլլայ , բայց քանզի ուսուսնասիրութե ոգի տալու՝ պէտքէ մէկ դուռով , որ մանան ու իմանան անոր համը . վիչ աւ մեր արշարունեաց անուշով ընկերութիւնը աւ բաներու մէկ ճարը ըլլայ տէր , ու մանաւանդ մէկ զբօսանքով՝ կարողալ գիտցողներուն , հիշ մէկ խարժի ստիկ ըլինայր . ու կընենդրէ կարգէ ազգիս ուսուսնականներէն՝ որ ընծայեն բոլոր ազգիս աշխարհ , բառ չեգոճով այս քաղէթայս , որ կան ունեն իխտակ բիւզանդեան , որ կարդալով , և մէջի եղած լուրերով ի՞նչ (հաւատիս ներով) զբօսուցուն . իմանալով թէ ի՞նչ կըլլայ , ի՞նչ չըլլար աշխարհիս մէջը . և տեսնելով թէ ի՞նչպէս ուրիշ ազգիս իրենց ազգին վրայ սեր ունին . և որպէս իրենց ազգը քան զամմէն աղգէն վեր կըբընեն . ի՞նչպիսի կերպով իրենց ազգին ուսուսնասիրութեան ազգասիրութեան ոգի կուտան :

Ասով , ըլլայ մեր ազգին բարի օրինակ . և մենքալ անոնց վրայ շնորհակալեալ աշխարհանմ . ձգելով մէջմէն մեր չարախախտմը . որ շատ դեղութի կըպատճառէ : Աս բարեկենդակտելով , աւ բաղէթայն կընիմիկոր՝ մեր կարդացողներուն ձեռքով . յուսալով որ և ազգիմալ հաճոյ կըլլայ . և քիչ քիչ ազգերնիս կըլլայ ուսուսնասեր , ուսուսնահան , և ևս առաւել կուշտենայ ջանք աղբային , հայրենասիրութե , ազգասիրութե , ըլլալով գովելու ոչ միայն իրեն , այլ և ուրիշ ազգաց տալով բարի նախանմ . որ թէ կըմնաց կամաց ըլլայալ , աղէկ կըլլայ : զի || Լաւ է անագան քան ոչ երբէք || : Ասկէ ետև մեր ընկերութե գիտուալ ան է , որ շնորհ ուսովամ

տալիւմ գրքերէն զատ, ալ ուրիշ ուսում
նական գրքեր՝ որ շինված են, ու ետեւէ
եռեւ կրկնվինկոր, (բայց սակի սահառութե
համար չեն տալիք կոր), աւ մեր ընկերու
թիւն՝ որչափ ձեռքը հասնի, անոնց կարծը
տեսնէ՝ ու պիտոր տալիւ այս. ինչպէս որ
գիտնական ազգերնալ այսպէս կրնեն:

Արդ՝ ուրեմն մոռնանք յայտ հետեւ մեր
հին բարբը վերջունեիք, հեռացունեիք,
որ անունալ չմընայ. ջանանք որ ըմա
նինք մեկալ ազգերուն, որոնց մէջը գիտու
թիւր պայծառցերէ. ազգասիրուեր բարձրը
ցերէ. մենք ի՛նչու չընենք, մեկբալ նոյն
ստեղծուածքը չե՛նքսի. եթէ ոչ՝ ուղեւքնէ
չե՛նք կըրնար մի. ջանքը մեծ է, ամեն բա
նը կը յալթէ. անանկէնէ պարապ չկե
նանք. ձեռքերնու եկածին չափ ջանանք,
կեր պարտականխնդպէս (որ երանալ անան
կէ): Չե՛նք տեսներ որ, այս ընկերութիւն
կըպարտապի կոր իրեն պտուղները տալու,
որ թէ փամոնափի մէջ ևս առաւել կրեն
արգիւնեքը կը յուսացվի որ յայտնէ պիտոր:
Այս ընկերութիւն որպէս եղաւ, ո՛վ ըրաւ,
ջանքը չե՛նք, որ բաղձալով աղգասէր ընկե
րութիւն ի՛ գործ զըրաւ. մի որոյ այս ջան
քը տեսնելով, յոյսերնիս կե՛նէլցնէկոր.
Թէ որ այս սիրով և բաղձանքով երթայ՝
աղգասիրութիւն, հայրենասիրութիւն, և
ամ գիտութիւն մեր մէջը կըսկրսին փայլել
և ազգը լուսաւորվելով մեծանալ. ոչ միայն
հիմակու համար, այլև տեւել մինչև ի՛ յա
ւիտական և տալ փառք և պարծանք՝ հայ
կազեանս տոհմի:

Մ. Տ:

Յ Ո Ւ Յ Ա Կ

Նորատիպ գրեանց՝ որ ՚ի Վէնէտիկ:

՚ի վանս սէյն Ղազարու:

Մեկնութի շրեքտասան թղթոց երա
նելոյն Պողոսի առաքելոյ: Արարեալ ըստ
ողջամիտ շաւղաց վարդապետաց եկեղեց
ւոյ, ընտրութիւն հարազատ բնագրի հայկա
կան թարգմանուէ, հանդերձ բացաքննու
թիւն այլոց թարգմանութեց: Աշխատասի
րութիւն Տն. Հ. Գաբրիէլ Ամթուակալ
վարդապետի Աւետիքեան Կոստանդնու
պոլսեցոյ, յաշակերտութիւն Աբբայի Տն
Մխիթարայ Բաբաւնապետի: Յերրեակ
Հատորս բաժանեալ:

Հատոր Առաջին: Բովանդակիչ թղթոյն
առ. Հարկմայեցիս, և առաջնոյն առ. Կորն.

Թացիս: Տպագրեալ. 1806. ումծէ: ՚ի Վէ
նէտիկ. ՚ի վանս Սէյն Ղազարու:

Հատոր Երկրորդ: Բովանդակիչ թղթոյն,
առ. Կորնթացիս երկրորդ. առ. Գաղատա
ցիս. առ. Եփեսացիս. առ. Փիլիպեցիս. առ.
Կորնթացիս, Ա. և Բ. առ. Թեսաղոնիկե
ցիս: 1811: յմի:

Հատոր Երրորդ: Բովանդակիչ թղթոյն
առ. Եբրայեցիս: Առաջնոյն և Երկրորդին
առ. Տիմոթէոս. Առ. Տիտոս. առ. փիլիմոն:
1812: յմի:

Լեախատոր վարք և վկայաբանութիւն
Սրբոց, որք կան ՚ի հին Տօնացոցի Իկե
ղեցոյ Հայաստանեայց: Յորինեալ վաւե
րական բանիւք ճառքնարաց մերոց՝ և այ
լոց աղբայ, հանդերձ ձայնակցութիւն ստու
գապատում մտանագրաց, ըստ անապա
ղնութեան: ՚ի Հ. Մկրտիչ վարդապետե
Աւագերեան, յաշակերտութիւն մեծին Մխի
թարայ Աբբայի, Արդեամբք ամսանք
Մանուկ Աբայի Կարնեցոյ մահտեսի Ամբ
սուրեան: Գործն բաղմահատոր ՚ի փոքր
գիրս՝ յերեւելի միջոցէ ՚ի միջոց, բովան
դակիւր տարագրի և ՚ի մի Հատոր մեծա
գիր, ՚ի պէսա եկեղեցեաց առ. հասարակ.
առ. ՚ի պատիւ ամենայն սէջ, և ՚ի փառս
փրկչին և սրասկողին բուրեցունց: Յամ
Տն. 1810: Եւ ՚ի թունին հայոց. ումծիւն:
՚ի Վէնէտիկ, ՚ի վանս սրբոյն Ղազարու:

Հատոր Թ: Ապրիլից: Յորում կան Տօնք
սրբոց որ զինի Յայտնուէ մինչև ցառաջաւորի
Բարեկենդանու: 1810. ումծիւն. ՚ի փոքր գիրս:

Հատոր. Է: Միջոց Առաջաւորաց և
Աղուհացից: ՚ի Սէյն Սարգիսէ ցղլեա
սուսն Յովհ. Մկրտչի. 1811. յմի:

Հատոր. Ը: Միջոց Պէնտէկոստէի ցվար
դավառ: ՚ի Հախփոսեանց մինչև ցտօն
Առաքելոց: 1812. ումիւն: Աս ետքի հա
տորս դեռ ամբողջ չէ տպված:

Իկեղ կենաց, որ և է՝ Հողեւոր Բժշկա
րան: Յորինէլ ՚ի Հ. Մկրտիչ վարդապե
տէ Աւագերեան ՚ի միաբանութեան մեծին
Մխիթարայ Աբբայի. ՚ի յերու կոստանդ
նուպոլսոյ: Տպագրել յամին, 1810. ումծիւն:
՚ի Վէնէտիկ, ՚ի վանս սրբոյն Ղազարու:

Հաւատով խոստովանիմ. Աղօթք Տն
Ներսիսի Հայոց Կաթողիկոսի՝ Վեցլեդ
ուսան: Հայ. Տաճ. Յոյն. Լատ. Իտալ.
Գաղղ. ՚ի Վէնէտիկ. ումծիւն: ՚ի վանս
սրբոյն Ղազարու:

Հաւատով խոստովանիմ. Աղօթք Սէ
Ներսէս Ալայեցոյ. Հայնակ Առտեալը
նակ, Լաթիննակ, Նեմեցիակ, Մաճրա
նակ, ու Ռաջնակ: Վէնէտիկ. յմի. Սէ
Ղազարու Վանքը:

Աս գործքս՝ որ է պատմութի հիմակական առեմնիս, տասնորհինկ որը մէյնը կըտրովի:
՚ի Վէնէտիկ ՚ի վանս ՍՐԲՈՅՆ ՂԱԶԱՐՈՒ: